

Ա. Ռ
ՅՈՒՐԳՈՅՍ.ՊԱՏԻՒԻ ՀԱՅՐ ՂԵՒՈՆԴԻ Վ. ՄՈՒՐԳՈՐԵՍՆ
(Ա. Լ Ի Շ Ա. Կ)

O mon poète! toi, toi le front le plus fier
Sur qui jamais la muse ait posé son éclair
Front qui consumerait toute palme éphémère
Tonnant comme Isaïe et chantant comme Homère.

Soumet

Յորժամ ի գլուխ հրադէզ լերին ամպամած,
Պատեալ ի լոյս յուղիսից ծըխոյ թանձրամած,
Ամենակալն Աստուած յորոտ կայծականց,
Անմահական օրէնը տայր իւր ազանց.
Տեսանողաց անդ մեծն հարեալ ի զահանդ
Ըզպատուիրանոն ի բոց գրոշմէր շանթեռանդն.
Եւ զԱռուք տախտակու առերելով ի վայրէջ,
Լի Աստուծով յափշտակալ հուր յանչէջ,
Առ համօրէն անդր արձակէր Հրէստան,
Զպատուէրս առեալս ի հրաբորքոր զագաթան;
Ասսպէս Ղեւնդ զգեցեալ պըսակ ի փառաց,
Զամբաւութիւն անեղ հատեալ ի մի սլաց.
Ցնցեալ հետոց զիուլն, խնդրես վեհ կայանս,
Վայրըս հրալից, Աստուածութեան պատուան~

[դանս]

Եւ ոչ միայն այլ յադամանդ մինչ զըղեակ,
Համարձակիս հորդել ուղի քեզ արձակ.
Բևսու ընկալեալ ըզբոցելին քո պատգամս,
Առ հիցեալն աշխարհ դու զաս պատմել զայնս.
Ցեռոտանի ունելով ծեր ըզՄասիս,
Եւ ի տաճար զաստղահնդեր դու զերկինս,
Ի քնար ըզձայնս առ հասարակ ըընութեան
Եւ ի մատեան զիւր արարած հրաշազան.
Անդ տիրեաց քեզ աստուածելին Սուրբ Հոգի,
Եւ քեզ պատմեաց ըզգաղտնիս միւս ինչ երկրի.
Անդ ի տեսլեան տեսեր անշուշտ զՏէր էից,
Զոր նըկարես մեզ այնքան վեհ հրաշալից.
Անդ անշուշտ եմ, զԱրուվէից զգեցեղմունս
Եւ Զըւարթնոց դու լըսեցեր զօրհնութիւնս:
Ցորոց ձեռունք հընչեն երկնից պաղպաջունք...
Տեսիլք վըսեմ, հոգիահրահ ափշութիւնք...
Սորա հեղին ի տաղսդ այնքան քերթութիւն,
Այնքան եռանդն ընդ այնքան Սէր վեհագոյն.
Սորք եռուն քեզ զայն յակինթս երկնաղոյն.

Ի գլուխ փափուկ Հայ Մուսայից երգասէր:
Բայց առ իմէ՞ այդ տիրանուագ երգք յանկարծ
Առ ի՞նչ մըրմունջք այդ յորդորիչք արտասուաց,
Զի՞նչ այդ անշուրք աւերակաց դէզք թպաւն...
Ա՞ն սրտասուէ Երեմիս մեր դարուն
Դու զաշխարհիկ Հայոց ողբաս փառազուրկ
Վայրընկեցիկ և զգմեր թագ վաղանցուկ,
Դու զայաստան յարուցանես ի շիրմէն,
Ի յորդորել զմեր արտասուս համօրէն.
Այ Հրազդան չեմ մուացեալ ես ըզքեզ,
Քաղցրակարկաջ սիրուն ալիքդ ինձ բենեզ,
Ազամանդեայ և զքեզ սիւնակ ես յիշեմ
Ի վեհազին շեշտեալ մահուան ի վիմէն.
Գարունք Հայոց զիս հրապուրէք ի ձեր շունչ,
Աչք իմ զմայլին հովտաց ծաղկանցըդ ի փունջ.
Աստ յարտասուս երթամ ըզհետ դազալաց
Որ կրեն ըզմեծն ի պարս անմահ գիւցազանց.
Անդ ի Մասիս ընդ հովանեօք սաղարթուն
Նահապետիս իմ հուպ նընջեմ քաղցր ի քուն.
Աստ Ողիւմպեայ ելանեմ բարձր ի կատար
Եւ ի կաճառ զից ես ըմպեմ ըզնիկտար,
Անդ մահացուաց զՄայրն ի յերկինս յուղարկեմ,
Թէեւ տենչամ ոճ ըզմընալ իւր աստէն.
Մերթ ի բարձու դարեւանդին առեալ կայս
Անզրաւական զիտեմ եզեր ու ափափայս.
Լայն ամայիս, ամպս ի կամար տիրադէմ
Սիաւ փոթորիկս և հուր շանթիս բոցանէմ:
Մերթ առ ափամբ հեզ առուակին առեալ նիստ,
Դիւր զըտանիմ տըխուր սրտիս և հանգիստ.
Ալիքն հոսին ջինջ ի բիւրեզ շուրջ ի ծիր,
Եւ մանրացօլ սրսկի զալար անդր ի դիր.
Մերթ տեսանեմ ահեղամունչ հեղեղատ,
Որ զայրազին ճեմի ալեօք պատ ի պատ.
Մերթ ի ծածուկ խոնարհ առու հեղասահ
Դապկահալ ափամբը լըսիկ հորդէ իւր ըզուահ.
Մերթ զիւցազանց հարեալ ըզփող մարտազոռ,

Զվարդան ի խազմ հըրաւիրես ահաւոր.
Մերթ զեղչկային առեալ սրինգ հեշտալուր,
Հովուացն Հայոց երգես զկենցաղ անմըրուր.
Տաս դրուատիս առ ամօթլեած վարդենի
Շուշանն ի քո գովեստ կարմիր շառազնի:
Յայնժամ գունակ նիւթոյն զոր գու ընարեցեր
Տաղք քո բիւլին ինքնայորդոր անվեհեր,
Տաղք քո ծաղկունք են զարնայնի զեղափթիթ,
Յօղատարափ այգուն ի շաղ մարգարիտ.
Հեղամունջ զոյգ սիրելեան են իսուստունք,
Եւ հառաչանք նոցա շերին ու անուշոնք.
Գեղգեղք, յիշեմ, են սիրակաթ սոխակին,
Որ առանի զվարդի զային վեհ գիւցազունք,
Այն յանկուցիչ են բիւլ շըշուկք մեղմասաց
Որ տան հրապոյրս Արեւելեան զիշերաց.
Գոհար նըշոյլք կուսածաղիկ են լուսնոյն,
Եւ լուսոյ գունաք մանրիկ ասողունք շողշողուն.
Բուրմունք վարդից են, շուշանաց թերթք ի ձիւն,
Քաղցրիկ երազք անձկակարու սիրելույն.
Այն կիսակազմ մանունք ժըպիտք են թել թել,
Յորոց վասին շըթունք մանկան ի նընջել.
Եւ այն ամէն խօսք անանուն բայց հեշտին
Զոր մըրմընջէ մայրն առընթեր որրանին:
Ոչ ես սիրեմ, սիրեմ ըզքեզ, հահապետ,
Հայ Մուսայից կացեալ ի գլուխ պարապետ.
Ըզքեզ սիրեմ ըզքեզի տական հետուցիւ,
Աւագ Մասիս և Անմահն դու երգիչ.
Սիրեմ ըզքո տաղս անուշակ սիրապի,
Որպէս մանուկ զփափիկի օրօրս մայրէնի,
Կամ զերթ ի վիշտու արտասուաթոր հէք եղբայր,
Քիոն անձկալույ սիրէ սփոփիչ ըզբարբառ,
Ես ի վաղուց մինչեռ մանուկ բազմաբաղ,
Ես ի վաղուց մինչեռ մանուկ բազմաբաղ, [ցեալ՝
Ըզհրաշտլի տաղսդ առնէի արձագարձ, լիքան՝
Ըզունդ քո հանճար, ընդ խանդս, ընդ սիրտ սիրա-
ծածուկ ի քոյդ մըտերմութիւն եմ եկեալ.
Ըզքեզ սիրեմ և զու ըընաւ չես զիտակ.
Դիւր անձանօթ եմ քեզ պահպան իմ հրեշտակ.
Դիւր անձանօթ եմ քեզ պահպան իմ հրեշտակ.
Դիւր չըփիտես թինձ ուղեցոյց եիր զեակ,
Կենաց ի ծով հիզիս օտար բազմավտանգ.
Քանիցս անզամ զու սրբեցեր զաշկունս իմ,
Զաշկունս որ ոչ յանձնին սրբեցեր ասենուշին,
Զաշկունս որ ոչ յանձնին սրբեցեր վշտամբեր
Քանիցս անզամ սիրտ իմ տրտում վշտամբեր
Դիւր անզամ սիրտ իմ տրտում վշտամբեր
Ցալիս տաղիցդ եզիտ զանդորր զոր խուզէր.
Դիւրաթարչամ ծաղիկ կոխեալ տոաթուր,
Տաղիւք յերանց փայլ պըճնէի զեղաթոյր,
Ըզքո երկնաւ աստղ անձանօթ և անլոյս,
Ի ձայն քոյդին շողշողէի ես անոյշ.
Հողմակոծեալ տերեւ տեզոյն անզալար,
Շըշունջէի ի քո միայն հեշտ բարեառ:
Երընջէի ի գու հունայի գու իւր ըզուահ,
Երթ զիւցազանց հարեալ ըզփող մարտազոռ,

Ի տաղսդ ուսայ գու Գեղեցկին ես սիրէ.
Յերգըս քոյդին ուսայ սիրել ըզհանճար,
Ուերկըրպագել փառաց ոյր եմ սիրահար:
Ան սիրեցի և ցարդ սիրեմ ես զպիառ,
Գեղ յորրանի, ու երազէի վեհ անուան.
Սիրտ իմ ջեռնոյր ի լուր վիպացն այն սիրուն
Զոր մեզ պատմէր մայր մեր տքնեալ զցայզն ի
լուրն.
Երբ շուրջ ըզհուրբ առնուաք կայս մեք բուլոր,
Մինչ բըքայոյց շընչէր հիւսիս ահաւոր.
Ի մանկական միշտ յիմ երազս անըրջոց
Որ լընուին զանուշակ քուն խանձարոց,
Ինձ առաջի զային այն վեհ գիւցազունք,
Որք յաղթական ելին յաստեղբը փայլունք.
Զբարձրանըկատ միշտ հայէի զայն մարդիկ,
Վանմ ի գլուխ, լայն ի ճակատ փառացիք.
Որք ի յերկրի, բայց զերկնայնովք միշտ զային,
Արհամարհեալ զըստութիւնս դիւլ ստորին.
Որք միտս յիւրեանց նոր աշխարհը կրէին.
Հրաշակերտիք պըճնեալ բերբի զլուիք նոցին:
Ակըն տայի Հոմերոսաց այն ներհուն,
Ելիականս որք մեզ թողին ի մահուն.
Ցեա շընչելոյ նոդ քաղաքս այնքան կենդանեաւ.
Ի պաճարել զպարէն աւուրբն հեշտեաւ.
Ակըն տայի Ռափայէլաց այն վըսեմ,
Վըսեմութեան որք իսկ աւանդ զոնք եղին.
Ցերենանամայ տիս հասակին լեալ անմահ
Ապագայից հորդեալ յիւրեանց հեշտ ըզուան.
Ո՞ն ի խորհուրդս ես այս գունակ ցնորէի,
Երբ ըզմակոյկ իմ կոհակաց մատնեցի.
Ցանձնապաստան դիմագրաւեալ խոր ի ծով,
Զնանալապահայն քեզ հանդիպել յուսալուն.
Անզիտացեալ, պանդոյր, թէ չէ մարթ հանուրց
Նոր Քոլոմպոսք աշխարհս զտանել նորացոյց.
Դիւր եզերաց հուպ ու անկանիմ յուսահատ,
Ինձ արհաւիլս բերէ անեղ խորիսորա.
Ահաբեկեալ սարսուռ յերակ սրտաթունդ,
Զուր շուրջ ի ծիր պարագիտեմ ի յանդունդ.
Ո՞ն աննըմար առափաստիդ թոչարան,
Կայմք բարեկամ նաւուգ ոչ զան յերեւան.
Ոչ մի բարբառ, մըտերմական ոչ մի ձայն,
Սեաւ ամպրոպաց եւեթ որուս փայլական,
Զի՞նչ է առնել ինձ որ հազիւ թեւաբոյս,
Ալեաց ետու զբոյնս անպիտան ծաղկահիւս.
Ինձ որ եկեալ հազիւ մանուկ յորրանէ,
Եւ վարեցայ ի հայրենի ծովափնէ,
Բարեկամ մընայք քալցրիկ եզեր հայրենի,
Զընաղարձ ալանայք զերդ հուն յինէն,
Դասինամ ընդ կրտնկ ոչ զան յերեւան.

Թըշուառ կենաց իմ սին ծաղիկ թարշամի,
Փոքր միւս եւս ու՝ ընդ հուպ անկցէ ի հիւսսի.
Ճահիճաբոյս զի՞նչ առնիցէ հեք քընար,
Երբ վսեմական լըսեն քերթողք անբարբառ,
Անզօր ճընճղուկ զի՞նչ կարիցէ յիւր սըռիչ,
Երբ լուռ գիտեն ծընունդք երգոց բարձրաթուիչ..
Ո՞հ վարանաց տըխուր յաւուրս այսոսիկ,
Զի՞նչ է առնել, թէ գուք քերթողք կայք լըսիկ.
Յաւուրս յոր ամպք այնքան մըթինք են ըզմեօք,
Յոր արփենուոյն ոչ զերդ յառաջ ծագին շողք.
Յոր կենցաղյօս ամէն ուղիք խաբեքայք,
Վամիք գահավէքք, դարանակալ պողոտայք,
Յոր սուրբ հաւատք, կրօնք և յոյս և համայնք,
Ի մութ երկրաւ կան թաթաւեալ աննըշանք.
Յոր ի ճակատ հանուրց քրտունք կապուտակ,
Եւ հեծութիւնք խառնեալ հիգին յաղաղակ,
Յոր և մանկիկ ունի ցաւոց ըզեաժին,
Մանկիկ որ գեռ այն ինչ բաց զաչս իւր յարփին,
Յոր միշտ զերկրաւ քերեմք, պանո՞ւստ. ի ու

[ծունս,
Ոչ կարացեալք թռանիլ ազատ ի բարձունս,
Յոր դաշտք ամէն շողան արեան ի բոսոր
Ուերկիր թընդպայ շանթից յորոտ մարտագոռ.
Յոր այնքան մարք ո՞ն անզաւակ կան ի թուլս
Ու այնքան եղբարք և քորք հեղուն արտասուս,
(Եւ այդ առ ի՞նչ, զի գոտոզաց տենչք լըցցին
Եւ փառասէրք յաթոռս իւրեանց պանծասցին)
Յոր, ով ցաւոց, մեր վատարալդ հայրենիք,
Աւուր աւուր անշըբանայ լնկեցիկ,
Յոր աւերակս իւրաքանչիւր յաւելու,
Ի կործանեալ մեր գահ ուր միայն երգէ բու.
Յոր մահաբեր անզուգութեան չար ծընունդք,
Կիրք գառնարմատ, նախանձայոյզ յար վիճ-

Ո՞ւ յայս աւուրս, լըսե՞ս քերթող, անմըռունչ, Հայր որդեսէր թողո՞ւս ըգմե՞զ անտերունչ.
Ոչ ի պարզոյ հըսկեն անքուն նաւապետք,
Այլ մինչ ամալրոպք, մըրբիկք և շանթք ահափետք,
Չեն չեն զինուց պէտք, մեծ քրեթող, յանդորրու
Այլ մինչ շողան գրօշք թշնամեաց ահարկու.
Երգեա՞ Գեւսնդ, և պարզեսցին ճակատք մեռ

1. Կ. Գարագաշ այս գերզզայուն քնարականով իր խոր պաշտումը կը ցուցնէ հանդէպ Ալեհանի հանձարին, և սիրազեղ յուշերուն հետ համագրական վերյիշումներ ընթառված են իր թուածներուն:

Ամպք և թախիծք փարատեսցին ի քո չէր :
Սիրտք վրդովեալ զորս եղ նախանձ վեր ի վայր
Խաղաղելով ո՞ն զօդեսցին սիրաբար .
Աչք թշնամիք սքովեալ ի քոյ վրիժուց,
Զայն հերքելով, ակնարկեսցին անզայրուց .
Հէքն հայրենիք յանժամ ի լոյս վերկենցաղ,
Զքեզ օրհնեսցէ, Մեծըդ Ղեւոնդ, որպէս վաղ,
Երգեա յաւերժ և քեւ ծընցի Ռսկի դար
Քեւ վերստին դարձին մեր փառք աննըշմար...
Տի՛ Արեւելք... անդպր կառո զբո աշկունս,
Անդ և զգմիտու... տես զայն ահեղ փոփոխմունս .
Զի՞նչ տեսանես... է զուարթազոյն Արշալոյս...
Ծազի՞ արեւ մեր հէք զրոհին... է՞ մեզ յոյս...
— Ոչ մի շըշունչ... խաւար տիրէ անդ մըթին...
Փաւամի մըթին... օ՞ն անդք ի վեր քերթող իմ,
Աղերս Ռգոյն արկ հայրենի մըխիթար,
Որ յարտասուս բազմի Մատեաց ի կատար,
Բացցէ նա քեզ զգդրունս բացցէ տաճարին,
Յոր զբաղդ Հայոց եղին խորհուրդք Անմահին.

Անուա աներկիւզ. քեզ եւ եթ անկ մըտանել.
Եւ բզշոգւյն տառս համարձակ համբուրել.
Օ՞ն անդր ի վեր... ի վեր մըտօք ամբարձիր,
Աստուածագիծ գու զգմատեան ընթերցիր.
Տես թէ յորժամ հասցեն ո՞չ բաղդք Հայկազանց,
Յ՞րբ յարիցեն ճեւք ի փոշոյ փառազանց,
Կենացանութիւն չնորհել ազգիս և նեցուկ.
Յե՞րբ տարուբեր աստանդեսցուք թագագուրկ.
Տես շողայցէ^o աստղ հայրենի փայլական,
Թջուառութիւնք, ալէտք առցէն զզվախճան...
Ճուպ իցէ օր պայծառ Ազգիս յարութեան,
Յե՞րբ աստ զերկրաւ մէք յածիցիմք ի մըթան.
Ջնորհրդաւոր, Ղեւոնդ, զայն զիրս ընթերցիր,
Դէ՛, ընթերցիր... և յետ առ մեզ էջ յերկիր,
Յ՛կ պատմել մեզ զոր ինչ և գու անդ տեսեր
Յ՛կ ըսփոփեան զմէր սիրտ յանձուկ կարենէր.
Ֆարձն, Ղեւոնդ, զարձն առ մեզ զքո աչունս,
Քերթող սիրոյ լինայեա՛ զըթած յիմ արբունս,
Երգ մի սփոփիչ կամիմ ի քէն Հայր Արգոյ,
Ճող հընչեսցէ Բիւզանդիոն ի ձայն քոյ.
Ղիշտ անողոք զիս պարանեն տիրազին
Երգեա՞ Ղեւոնդ կ պաւոս համարն նիսոհեսպին...¹

Digitized by srujanika@gmail.com

Zugmeyer Georgius Georgius

Ա Յ Ո Յ Ե Ր Ա Վ Ա Կ

(ի իւնյաց Յովհանես Միհեկեայսիսմ տպագրապետի)

Դու օրիորդ յաչս երկնագոյն,
Որ աշխարհիս ի կեղոսն՝
Զահ վառ յաջոյդ յաւէտ կանգուն
Պսակես զայր քաջ և ըզգօն.
Ըգբեզ դուստր յոցաւ որ ին,
Եւ զփիստ մարդկան զերեսուն
Ընդ մահացուացն որչափ և են,
Կանգնեաց քեզ ջահ հաստատուն:
Փառք քեզ յաւէտ որ անուշակ
Փան գհիւթ մեզուաց իս ի քիմս.
Քեւ ձեսն ի ձեսն սիրապլսակ՝
Զընկերութեան կանգնեմք հիմս:

Նա, երբ ի դաշտ թռամիս կառք
Տրոփեն նժոյգք գոռին կարգք,
Երբ շանթիս բիւր ձգէ ոռումբ,
Կարկտի կապարք... ամպք ծծումբ...

Երբ փոթորկին դրօշք հանդէպ
Գոռան անօթք... Ահեղ դէպք...

Զայնէ Քեւ Պետն ի ժամուն
«Արկք», օ՞ն... ձեզ մահ վատն անուն:
Այո՛ այո՛ բիւրաւոր են
Աքանչելեաց Քոյոց վէպք.
Աչացդ ի թարթ, հմայօրէն
Զալքն ի բարի փոխին դէպք:

Դու , չեւ ուրուք տեսնալ զարեւ
Առ մայրն երթաս այցելու ,
Եւ ծնանի մարդ խայտայ նա քեւ
Մօրն ի ստեանց շիթս աղու :
Քեւ ուն ապա սերմանէ զանդ ,
Եւ միւսն յալեաց գիմէ ասու ,
Քեզ յոյս նոցին մնասցեն պատանդ .
Եւ անդէն բերք լցցի՝ լսու :

Աս ոմն ի թերթ հեղու եւ բան,
Եւ նա ի գործ է ճարտար.
Ծիծառն ի շիւզ հիւսէ զիւր տուն
Երանի զթել, սարդն զլար:
Արսէս յիշխանն և ի ճնդուկ
Զափով բաշխի քոյդ նուէր,
Կ' օրօրօցի անմեղ մանուկ
Բազուկս առ Քեզ ունի վեր:

h q. qn|hu, 1850 qh|ut. 28

ՅԱԿՈԲ ՊԵԿԱՆ ԿՈԹՈՂԵԱՆ

Նա՞, երբ ի դաշտ թռանին կառք՝
Տըսփեն նժոյզք գոռհին կարգք,
Երբ շանթիս բիւր ձգէ ոռւմբ,
Կարկտի կապարք... ամպք ծծումբ...
Երբ փոթորկին դրօշք հանդէպ
Գոռան անօթք... Ահեղ դէպք...
Զայնէ Քեւ Պէտն ի ժամուն
«Արկք», օ՞ն... ձեզ մահ՝ վատն անուն:
Այու այու բիւրաւոր են
Աքանչելեաց Քոյոց վէպք.
Աչացդ ի թարթ, հմայօրէն
Չարքն ի բարի փոխին դէպք:

Յոյսդ իմ
յ ձեռն ի բուռն կալայց ցորչափ
յաշխարհիս կեամ աքսոր.
երբ աւուրց իմ լցեալ չափ
ոգէտս հակի մէտն ի կոր,
հուռ լերին բարձր ի կատար
ն ինձ ի զլուխ իջանէ,
ընդ կենաց սեպ քարաժայու
ու զանգուածս և զլորէ,
կուրծք յուզին խոնջ վեր ի վայր,
բոց կենաց լավլիզէ
տի կանթեղն իմ իւղասպառ
աստղն ի մուտս իջանէ...
մեռելոց երթամ ի գաշտ